

Տ. ՅԱԿՈԲ ՔԱՀԱՆԱՅԻ ՄԱԳԻՍՏՐ

1884 - 1941

Մըրոց Յակոբիսոց Միաբանութիւնը վիշտ ունեցաւ կորածնելու, բայց առի ամանութիւնը իր ներքու հայր իր մօս ասպեքտականութիւն գտած Հայոց նկեղեցւոյ մէջ պատօնութեան՝ Տ. Յակոբ Քահանայի Մատիսանը, որ վախճանեցաւ Ս. Պաղաքիս Ձեռանական Հիւանդանոցին մէջ, տառապալից երկու հիւանդութենէ վերջ:

Ծնած էր Զեյռում 1884 ին. առակերտաց՝ Տեղային ազգային գործարանին: Քահանական Ձեռանադրութիւն էր ստացած 1911 ին, Խոյ մէջ: Տարագրութեան օրերուն, ժողովուրդին ներ կը փոխադրուի նախ Գոհեա, ու յետոյ Գարմա, Ռեսուլյան և Մուսուլ: 1918 ին կը հասնի Պաղտաս, իրենով այն բոլոր տառապանեները որոնց ենթակայ եւ տառդրուող ժողովուրդը, անապատի աւազերուն մէջն: Հոս, Տարագրելոց ժողովին կողմէ Արքանոցի Տեսուչ կը հարգուի: Ու նոյն տարւոյ Նոյեմբեր 24 ին, Արքանոցի էր Այրիանցի կարաւանին ներ, իրեն Հոգեւոր Հովին, համբայ կ'ելլի դեսի Քօդ-Մայիս: Երջանկայիշատակ Տ. Թուրքու Պատրիարք, ու նպիպտոսի թիմին առաջնորդն էր այն ժամանակ, նոգեւոր հովին կը համանակէ զիմն Շամբի զաղբարկան ժողովուրդին: Ժամանակ մը յետոյ, Քօդ-Մայիսէն կը մէկնի Տօքր-Եօլ, ուր կը համանապարուծէ երկու տարիներ: Սակայն նոն եւր դպար չի գտներ պանդուխ իր հետմաքր: Կիրիկոյ պարզութին հետեւանելով կ'անցնի Ալեքսանտեր, ու 1922 ի Մայիսին, վերջնաուրեա կը հասաւուի Երևանդէմ, Ս. Յակոբիսոց վանիք:

Ու բայց տարիի չափ, տարագրեալի իր մեացեալ օրերը անցուց Ս. Արուոյս մէջ, ազգանուեր գործունեութեանց մասնակցելով, Ս. Տեղեաց պայծառութեան համար ծառայելով քէ՛ ի Ս. Յարութիւն էւ քէ՛ ի Խերլենիմ Ս. Ծննդեան Տաճարին մէջ: Վարած է ուխտուաց նիւրբնկարութեան պատօնը: Եւ պատրաստակամ ողին ընուին, սիրով յանձն է առած ամեն պատօն ու առաջարկուեր է իրեն, Ս. Արուոյս Վարչութեան կողմէ: Ու սիրուած մնաց ամենին:

1927 Մայիսին Հայքայի հայ գաղութին Հոգեւոր Տեսուչ կը հաւանակուի, ուր կը պատօնավայր եօրը տարիներ: Անկէ կը փոխադրուի Ամեան, ուր եւս արդիւնաւորութեամբ կը նովուէ իր խնամքին խնձնուած հօրը, մօսւուածք չորս տարի: Վերջին տարիներուն վերադարձած էր վանիք, տարունակելով Ս. Տեղեաց մէջ իր նոգեւուանդն ծառայութիւնը:

Վեց ամիսներու տառապագին հիւանդութեանց շշանին ան չկորսեցուց իր կոռովը, մնաց իր հաւատքին մէջ, միւս համակերպով հոգիով, պանդուխ համարելով ինքնինքն: իր խկանան հայրենիքին վերադառնալու ժաման սպասով:

Վախճանման վաղուդայնին, ի ժամ Ս. Պատարագի, Ս. Պատրիարք Հայրը օծումը կատարեց. դամբանականը խօսեցաւ Տ. Անրովէ Վ. Վ. Ենեկայացնելով հանգուցեալին կեսանքը, շետելով հոււտառու կրօնաւորի էւ ոզգաւոր եկեղեցականի նկարագիրը անոր համոզումներուն էր զործուենաւթեանցը մէջ:

Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, եւ մատնակցութեամբ բավանդակ Միաբանութեան, առակերտաց եւ ժողովրդեան: Եկեղեցական դասէն առաջնորդուած ու կրուած՝ հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ Ս. Գրիշի վանուց պատկից հասարակաց գերեզմանատունը:

«Միուն» իր ցաւակցութեան ներ, Ս. Հոգիին մսիբառութիւնը կը մարք հանգուցեալին երեցինց էւ միամօր ցաւկին:

Հոնիգին իր ցաւատանց նոգիին: